

Վ Ա Ր Դ Ա Ն Զ Օ Ր Ա Վ Ա Ր Ի Ճ Ա Ռ Ը

Սպարապետը՝ նախարարներու հետ միաբան, սկսու խօսիլ գօրքերում, ու բառ. —

«Նատ պատերազմներ մղած եմ ես և դուք ալ ինձ ենու: Երբեմն յաղթած ենք քշնամիներուն հաջարար և երբեմն ալ անոնք յաղթած են մեզի, բայց աւելի շատ յաղթած ենք, բան քէ յաղթուած: Այդ ամէն յաղթութիւնները սակայն մարմնոյ պարծանք էին միայն, որովհետեւ մահկանացու քաղաքուն իրամանով կը կոռուիինք: Ով որ փախուստ տար վաս անոն կը ստանար երկրին մէջ և անողորմ մահուան կ'արժանանար: Իսկ ալ որ բազութեամբ յառաջ նեսաւէր, ֆաջի համբաւ կը ժառանգէր և մեծամեծ պարգեւեր կ'ընդունէր անցաւոր ու մահկանացու քագաւորէն:

«Մենք ալ ամէն մէկս ահաւասիկ մեր մարմնայն վրայ ունինք քազում վէրքեր ու սպիներ, ու յանախ եղած են քաջութիւններ, որոնց համար մեծամեծ պարզեւներ ստացած ենք: Ես այդ քաջութիւնները կը համարեմ անարդ ու անարժէք ու այդ պարզեւները՝ ոչինչ, որովհետեւ անոնք ամէնն ալ պիտի խափանուին:

«Արդ, երէ մահկանացու իրամանատարին համար այդ քաջութիւնները կը գործէիմ, որքան աւելի եւս պիտք է ընենք մեր անման քազաւորին համար, որ տէրն է ոզզերուն ու մեռելներուն և որ պիտի դատէ մարդիկ իրենց գործերուն համեմատ: Զէ՞ որ երէ նայենիսկ երկար տարինք ու ծերանանք, կրկին պիտի բաժնուիմք այս մարմիննեն, որպէսզի միանանք կենդանի Աստուծոյն, որմէ այլևս պիտի չքածնաւիմք:

«Ուրեմն կ'աղաջն ճեզի, ո՞վ իմ ժաջ նիզակակիցներս, մանաւանդ որ ձեզմէ շատսեր քաջութեամբ կը գերազանցեն զիս ու հայրենական զահի պատիւով ալ ինձմէ բարձր են: Երբեք չլայինանք հերանուսներու քազութիւննեն, և մահկանացու մարդուն տուրին թիկունք չդարձնենք, վասնի երէ Աստուծած յաղթութիւն տայ մեզի, կը զախշախնենք անոնց զօրութիւնը, որ ճշմարտութեան կողմը վեր բարձրանայ: Իսկ երէ հոսած է ժամանակը մեր կեսանի վախճանմին, այս պատերազմին մէջ տերը մասով, սրտազին խնդրութեամբ ընդունինք զայն, միայն քէ մեր քաջութեան հետ վասութիւններ:

«Ենուք ալ զիտէք, որ մեր սիրելիներուն համար, որոնք մեծ նեղութեան մէջ էին, ամէն տեսակ հենարք կը վմտուիմք, որ ազատենք զանոնք ու անանց հետ միասին պատերազմէինք անօրէն իշխանին դէմ, մեր հայրենի աստուծատուր օրէնքներուն համար: Եւ երբ չկրցանք օգնել անոնց, անհընար պիտի ըլլայ մեզ մարմնաւոր սիրոյ համար Աստուծած մարդոց հետ փախանակել:

«Եսկ հիմա Տէրը ինք երկու-երեք կոխմերու մէջ մեծ զօրութեամբ օգնեց մեզ, այնպէս որ քաջութեան համբաւ ժառանգեցիմք, քազաւորին

գօրքը շարաչար կոսորեցինք, մողերը անողորմ ջարդեցինք, շատ մը տեղերէ կրապաշտուքեան պղծութիւնը սրբեցինք, քազաւորին անօրէն հրամանը անարգեցինք ու ունակսխ ըրինք, ժավուն խռովութիւնը իշեցուցինք: Լեռնացած ալիքները դաշտացան, բարձրադէզ փրփուրը հատաւ, զազանացած կատագութիւնը դադրեցաւ: Այն որ ամսերում վրայ կ'որոտար, սովորական մարդէ մը աւելի սուրբնացան ու սկսաւ մեզի հետ խօսի: Այն որ բերանացի երամանվ կ'ուզէր շարութիւն հասցնել Սուրբ Եկեղեցւյն, այժմ աղեղով, նիզակով ու տուրով կը կռուի: Այն որ կը կարծէր քէ մենք քրիստոնէութիւնը եաներձի նման հազար ենք մեր վրայ, այժմ հասկցաւ քէ չի կրնար փոխել զայն, ինչպէս գրյել մարմնէն, ու երբեք ալ պիտի չկրնայ փախել միմչեւ աշխարհի կատարածը: Վասնգի անը եիմերը հաստատ դըրւած են ամշարժ վեմի վրայ, ոչ քէ հոս երկրի վրայ, այլ վերը երկինքին մէջ, ուր ոչ անձնեւ կ'իշնէ, ոչ եռվ կը փշէ ու ոչ ալ հեղեղներ կը կազմաւին: Եւ մենք քէպէտու մարմնով երկրի վրայ ենք, սակայն հաւատէով երկինքին մէջ շինուած ենք, ուր ոչ ոք կրնայ հասնի Քրիստոսի անձեռագործ շինուածքին:

«Հաստատ կեցէք մեր վստահելի գօրազլուխի մասին, որ երբեք պիտի չմոռնայ մեր բազագործութիւնները: Ով բազիր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստուած կատարեց մեր բնութեան միջցաւ և ուր Աստուածոյ գոյութիւնը ի յայտ կու գայ մեծապէս: Քանիզ երէ աստուածային օրէկներաւն անունով ուրիշները կատարելով անձնական համրաւ ժառանցեցինք, ու մեր ազգատումին համար բազ անուն բռնուցինք եկեղեցիին, Տիրոջմէն ակնկալենով վարձատրութիւնը, որ պահուած է ամէն մէկօւս համար իր սրտին յօժարութեան ու կատարած զօրծերաւ համեմատ, հապա որքան աւելի մեծ պիտի ըլլայ երէ մեռնինք մեր Տէր Յիսուս Քրիստոսի մեծ վկայութեան համար, որուն երկնաւոր երեշտակներն անզամ կը ցանկան, երէ կարեի ըլլար: Եւ որպէսիւնեւ այս պարզեւենքը ամենուն չեն պատշաճիր, այլ անոնց միայն, որոնց համար Բարերար Տէրը ինքը կը պատրաստէ, այս պատեհութիւնը կը շնորհուի մեզի ոչ քէ մեր արդար զօրծերաւ համար այլ աննախանձ պարզեւառաւէն՝ համաձայն Սուրբ Կոտակարանի այն խօսքին, քէ 'Ուր որ մեղքը աւելցաւ, եռն աւելի շատցաւ Աստուածոյ շնորհքը':

«ԵՌ ահա եկաւ հասաւ ժամանակը, որ մենք մեր վրայէն մաքրենք ամէն արաւ: Խախապէս հօգիով ու մարմնով տրտմած էինք վշտահար սպաւորի մը նման, այսօր երկուէին մէջ ալ զգաստացած ու գուարքացած, առասարակ լրջացած ենք, որովհետեւ Բարերար Տէրը կը տեսնենք մեզի առաջնորդք: Մեր Զօրավարը հասարակ մարդ չէ, այլ բոլոր մարտիրուներուն գօրազուինք: Վախը բերահաւատութեան նշան է: Մենք բերահաւատութիւնը վաղուց վստարած ենք մեր մէջէն, բող երկիւղն ալ փախչի մեր մտքէն ու մեր խորհուրդներէն»:

ԵՂԻՇԵ ՊԱՏՄԱԳԻՐ

«Վարդանանց Պատմութիւն», Հինդերորդ Յեղանակ.